

## ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

### ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

————— • • • • —————

**216.** **ՓԱՍՏՔ ՍՈՒՐԲԵՐՈՒ ՊԱՇՏԱՄՈՒԽՆ ԳԻՆ.** Ընդհանուր սովորոյթ է ժարդկութեան որ զանոնք որ իրեն երախտաւորներ կը ճանչնայ, կամ իրենց գործերովը զարմանալի, կամ կեանքովը օրինակելի, անոնցմէ իրեն համար պաշտամունքի, պատույ և յարգանքի առարկայ, եղողներ կ'ընտրէ իր սրտի բերձանց համաձայն, առանց խարութիւն դնելու ողջ կամ մեռած եղողներուն։ Կը մեծարէ իշխանները և պետերը, գրողները, բարերարները և որևէ Հոգեկոր թէ ժարմանուր միրքերով փայլածները։ Կը մեծարէ օգնականները և աշակիցները, իշխանաց և մեծամեծաց ըստ պատուրներն ու պաշտօնեանները, նշանաւոր անձնաւորութեանց մերձաւորները կամ ժառանգները, բարիներու և քախերու, բարեգործներու և քաջազրուններու յիշատակները։

Երբ ժարդկային ամէն ընկերութեանց մէջ այսէս է իրականութիւնը այդ ժամին, միթէ բանաւոր չե՞ն որ Եկեղեցին ևս այդպէս վարուի իր ըմբռուումին և սկզբանց համեմատ բարի և բարեկործ ճանշցուածներուն վերաբերմամբ։ Զգուշանալի է անշուշտ որ սուրբերուն ընծայուած պաշտօնը չչիփուի ի աստուածայինին հետ, որ քաջազունները դիւցազններուն հետ չխառնուին, և դիւցազնները աստուածներ չհամարուին։ Այս զեղծութէն շատ հեռու է հիմնական սկզբունքը քրիստոնէութեան, որմէ աւելի ամուր կը քրոնական դրութիւն մը չկայ արդարին պահպանելու համար Աստուծոյ ստորոգեինները։ Ուստի և իրաւամբ կ'ըսէր Լայպնից, Բողոքական իմաստանէրը։ «Հարկ է դիմանալ թէ սրոց կամ նշանարներուն պաշտօնը այնքան ատեն կրնայ մեալ, որքան ատեն Աստուծոյ կը վերաբերի ան, վասնզի չի կրնար ըլլալ և ոչ մէկ կրօնական գործ որ ի վերջոյ չվերածուի կամ չյանդի մի և ամենակալ Աստուծոյ։ Ուստի և երբ սուրբերը կը պատուուին, այն-

պէս հարկ է իմանալ զայն ինչպէս Ս. Գիրքը կ'ըսէ։ «Ինձ յոյժ մեծարոյ եղեն բարեկամք քո, Աստուծո» (Սաղմ. ձէլ. 17). Կամ՝ «Օրհնեցէք վկասուած ի սրբութեան նորա» (Սաղմ. ձԾ 1)։ Ստոյդ է թէ Եկեղեցեւոյ Երկրորդ գարուն կը կատարուէին արդէն մարտիրոսաց վկայութեան յիշատակի օրերը, և անոնց չիրիմներուն վրայ սուրբ համախմբութիւններ հաստատուած էին։

**217.** **ԱՆԱՐԿՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՑ ՊԱՇՏՈՆԻՆ ԴԵՅՄ.** Մեզի անծանօթ չէ աստուածային ըըրամանը թէ և՛ Տեառնէ Աստուծոյ քումէէ երկիցն և զնա միայն պաշտեսցես (Բ Օրին. Զ 13), զոր Քրիստոս ալ կը Կրկնէր փորձուին դէմ, թէ «Գրեալ է, Տեառն Աստուծոյ քում երկիր պացցես և զնա միայն պաշտեսցես» (Մատթ. Դ 10)։ Յայտնի են Պօղոսի խոռքին ալ։ «Միոյն Աստուծոյ վատոք և պատիւ» (Ա. Տիմ. Ա. 17)։ Համաձայն աստուածային պատպամին, «Ձիառու իմ այլութ ոչ տաց» (Յո. Խթ. 8)։ Գիտենք Պետրոսի խոռքն ալ, երբ Կուտնենիոս զանկեալ առ ոտն երկիր պագանէր», յանդիմանելով կը կասեցնէր։ Եթուն կաց, և ես ինքն մարդ եմ» (Գործք. Ժ 25, 26)։ Նոյնպէս կը պատմուի տեսանողն տեսնելով մէջ, երբ Յովհաննէս երէցի մը ուուց ինկած կ'երկրպագէր անոր։ «Անոա՛, մէ՛ անկանիր առաջի իմ, քանզի և ես ծառայակից քո իմ և եղարց քոց որք ունին զիկայտութիւնն Յիսուսի Քրիստոսի։ Տեառն Աստուծոյ միայն երկրպացեա» (Յայտ. Ժթ 10)։

Բայց այս բոլոր հրամաններուն և յանդիմանութիւններուն մէջ միշտ կը գտնենք արգելք։ Աստուծոյ սահմանուած պաշտօնը չըտալու սուրբերուն և հրեշտակներուն, կամ առ առաւելի գործածելու այն մեկը և կերպերը որոնք Աստուծոյ միայն պահուած են,

և ոչ թէ մեծարանք շտալու արժանաւորներուն՝ իրենց արժանաւորութեան համեմատ:

Պաշտելութիւն և պաշտօն բառերն ալ պէտք չէ տհանութիւն պատճառեն, զի անոնց ընդհանուր իմաստն է սպասարկութիւն, ոչ ալ երկրպագութիւն բառը, որուն դորձածութիւնը անսովոր չէ երբեք նոյնիսկ մարդոց մէջ իրարու հանդէպ: Հետեւարար բաւական է ուշագիր ըլլալ միայն պաշտամունքի երկու կերպերուն. այն որ կատարեալ է և է «յինքեան», և այն որ մասնակի է և յարաբերական: Ու այս երկրորդն է որ մէնք արժան կը գատենք Աստուծոյ սիրելեաց համար, ու այդ կերպով թաւ ուրացած չենք ըլլար թէ ճշգարիտ և բացարձակ պաշտօնը Աստուծոյ է և ոչ թէ ուրիշին: Նաև, եթէ Ս. Հարց գիրքերուն մէջ պատահի մեզի կարդալ թէ պէտք չէ պաշտել սուրբերը, պէտք է յիշել թէ նոյն Ս. Հայրեն են որ մեզի սորվեցողին սրբոց յիշատակները տօնախմբել. և այդ արգելումով անոնք չէին կրնար ուրիշ բան հասկնալ եթէ ոչ բացարձակ և ճշգարիտ պաշտօնը զոր լադուական կոչեցինք:

218. ԶԵԽԵԲՈՒՆ ԿԻՐԱԾՈՒԹԻՒՆ. Գալով պաշտամունքի տեսակ տեսակ նշաններուն, հարկ է վերստին յիշել թէ չկայ որևէ գործ կամ մեւ որ ըստ ինքեան ունենայ լորդիական իմաստ և չկարենայ փոխանակութիւ տուլիականին հետ ։ Նոյնպէս, ընդհանուր սովորութիւն մը նույիրագործած է ինչ ինչ ձևեր և դործեր, զո՞ն որոշ ըլլանակներու, տեղերու և ժամանակներու մէջ, անոնց հետ կապելով յատուկ և սահմանուած իմաստներ՝ զորս կարծէք զլացած է ուրիշներուն: Պաշտամունքի այդ կարգի գործերուն մէջ կրնանք յիշել սրբոց տօները, որովհետեւ առառն տարիք կը կատարենք հանդիսութիւններ ի պատի անոնց, կ'երգնէք անոնց գովարանութիւններ և կը փառաւորենք անոնց անունները: Իսկ եթիւ տօն բառը, որուն դարձաւ կու գայ, եկեղեցին, աւելի ճշգարանելով կարծէք, երբեմն աւելի կը սիրէ ըսել «որոց այսօր է յիշատակ», քան ըսել «որոց ան է այսօր»: Իսկ տօն յորջորջում աւելի երգերուն քերթողական ասացուածքներուն մէջ է որ կը գործածուի: Յայտնի է թէ յիշատակաց օրերու ցուցակը կը կոչուի «Ճօնացոյց», բայց ատիկա

ժողովրդական կոչում մըն է, մինչ ժամադրաց մադիթանքը մէջտ կը նախընարք յիշատական բանաձևեր: Իսկ յիշատակները կը կարդացուին նաև բոլոր ականաւոր անձանց և երախտաւորաց համար, և յիշատակեալներուն մէջ բարի գործեր կամ ընդունուած երախտիներ միայն կը յիշատակուին, բարիքներ՝ զորս մարդիկ կը սիրեն հրճուանքով միայն յիշել: Մինչև այսօր ամէն տեղ կը կատարուին տարեգարմներ, կը գովարանուին անձեր, կը պատմուին անոնց արդիւնքները, կը փառարանուին անոնց անունները: Իրենց ծագմանը մէջ նոյն կերպով պէտք է հասկնալ տօներն ալ, զոր նկեղեցին կը կատարէ իր երախտաւորներուն համար, որոնք կամ անձնազնութեամբ, կամ քրոնաթոր ջանքերով և կամ գովիչի արդիւնքներով նշանաւոր հանդիսացած են անցեալին մէջ:

219. ՍՈՒՐԵԲԵՐՈՒՆ ՄԱՏՏՈՒՑՈՒԱԾ ԱՂՈԹՔ. Բայց կայ կէտ մը, որով սուրբերուն տօները կը տարբերին ոչ կրօնական տօներէն, ու եկեղեցական յիշատակները՝ քաղաքական յիշատակներէն: Եւ այդ է այն ազօթքը կամ մաղթանքը զոր հաւատացեալները կը մատուցանեն յանոնց սրբոց: Քազաքական տօներուն մէջ երբեք չենք ակնկալեր, յիշատակութեանց ընթացքին, նոր նպաստերի ընդունիլ յիշատակուածներէն: Կը բաւականանք միայն ընդունուած փառքի և նպաստի յիշատակութեամբ: Այդ տարբերութիւնն է սրբոց տարբիսութեան գրայ յուղուած խնդիրը, ու որուն դէմ կը մաքատին արևմտեան նորազանները: Բայց սուրբերուն մատուցուած ազօթքը և անոնց ընծայուած ակները նոր բան մը չեն, և կ'արդարանան ևս սովորական սկզբունքներով, ժանանանք թէ տարբեր ալ չեն մարդոց նոր սովորութենէն: Երբ զախնեալներու յիշատակներ կը կատարուին քաղաքական կեսնեքի մէջ, անոնց հետ յարաբերութեան մեկը, խօսեր կամ գործեր չեն լինիր, զի ողջերուն և մեռածներուն միջն քաղաքական ոչ մէկ առնչութիւն չէ կարելի ըմբռնել: Իսկ երբ ողջերուն համար կը լինին տօնախմբութիւնները, որովհետեւ անոնց հետ քաղաքական յարաբերութիւնք չեն լիսը ուած և բաց են նոր ակնկալութեանց գոները, բովանդակ աօնախմբութեան մէջ գէ-

առօք կը զգացուի, և անշուշտ իրաւամք, տոհելիներէն ակնկալելու նոր արդիւնքներ, նոր նպաստներ կամ որևէ ուժիչ շահեր՝ ուրոնք տակաւին չեն եղած: Եկեղեցին հոգեկան է, և իր յարարերութիւնները հոգեկան են, ըստ իր սկզբունքներուն: Իր յարարերութիւնները վախճաններուն հետ չեն դադրած, անոնց առնչութիւնները չեն խորոշ ողջերուն հետ, և իրքն ողջեր՝ ողջերու հետ հազորդակցութեան մէջ են անոնք հոգերապէս: Ննջեցելիներուն վերաբերմամք քրիստոնէական հաւատքը այս է: Անտեղի՞ է ուրիշն որ իրերու հոգեկան կարգին մէջ մինչ նոյն կերպով աղերսներ մատուցուին բարի և բարեգործ ննջեցելիներուն, ինչպէս քաղաքական իրաց կարգին մէջ կը մատուցուին աղերսներ բարի և բարեգործ ողջերուն:

220. ՍՈՒՐԵԲՈՒԽԻՆ ՄԱՍՈՒՑՈՒԱԾ Ա-  
ԴՈՒԹԻՆ ՊԱՅԱԱԼՆԱՆՑՈՂ. Այս վարդապետու-  
թիւնը կը վերաբերի բուն այն աղօթքներուն,  
որոնք սուրբերուն կ'ուղղուին, և կը կոյ-  
ուի գիրքիր բարեխօսութեան սրբոց, և կը  
պարունակէ Հետեւայ պարմանները... Նախ  
թէ սուրբերուն գիրքիր անտեղի բան մը չէ.  
Երկրորդ՝ օգնութիւն և չնորհներ կ'ակնկա-  
լինք ոչ թէ սուրբերէն, այ Աստուծէ, սուր-  
բերուն մինորդութեամք: Սուրբերուն միջ-  
նորդութիւնը իր գորութիւնը կ'առնէ Քրիս-  
տոսի և ոչ թէ իրենց արդիւնքներէն: Այսպէս որ  
աւելի ի գէպ պիտի ըլլար այդ միջնորդու-  
թիւնը իսկական միջնորդութենէ աւելի՝ կո-  
չէլ երկրորդական միջնորդութիւն: Երրորդ՝  
սուրբերուն միջնորդութիւնը անպատճ և ա-  
պարգիւն չէ, և որիէ կերպով կը նպաստէ  
մեր հայուսածներուն ընդունելութեան: Բա-  
րեխօսութեան խնդիրը ուրեմն չունի այն ըն-  
դարձակութիւնը զոր ի զուր անոր կու տան  
հակառակորդները, որպէսզի իրենց հնարա-  
ւոր ըլլայ գժուարութիւններէ հանել անէք:

221. ՍՐԲՈՑ ԲԱՐԵԽՈՍՈՒՈՒԹԵԱՆ ՓԱՍՏ-  
ՆԸ. Ի հաստատութիւն այն վարդապետու-  
թեան որ կը պաշտպանէ սուրբերուն մատուց-  
ուած աղօթքը և անոնց բարեխօսութիւնը,  
կրիստուք ուրիշն անխոտի կիրարկել այն խո-  
սքը որոնք ողջերուն և մեռածներուն կը վե-  
րաբերին, որովհետեւ քրիստոնէական հա-

ւագի տեսակէտով միւնոյն բանը ըսկէ ող-  
ջերուն իրարու աղօթք ինդրելը, կամ իրա-  
րու համար աղօթքելը, կամ ողջերու և մե-  
ռածներու փոխազարձարար նոյնը ընկելը:  
Բայ այս, մեր խօսքերուն ի ճահ կու զան  
Գողոսի կողմէ հաւատացեանիներուն ուղղու-  
ած սա յանձնարարութիւնները: Ալզայիմ  
զմեկ, եղբարք, ի ճեռն Տեսոն մերոյ Յիսու-  
սի Քրիստոսի և սիրով Հոգույն, պատերազ-  
մակից լինել ինձ յաղօթս վասն իմ առ Ասո-  
ւուծ: (Հոռո. Ժ. 30): և թէ՝ «Ճքնսովիք ա-  
մենայն ժուկալութեամք և խորուածովիք  
վասն ամենայն սրբոց և վասն իմ» (Եփես. Զ  
18): և թէ՝ «Աղօթս արարէք և ի վերայ մեր»  
(Ա. Թես. Ե. 25):

222. ՓԱՍՏԵՐ ՍՈՒՐԵԲՈՒԽԻՆ ԳԻՐԹԻՆ. Սուրբ  
Գիրգին մէջ պակաս չեն օրինակներ, որոնց  
մուգ կը հաստատուի թէ աղօթքին արդիւնքով  
սուրբերը և Հրեշտակները կը բարիխօսին  
ժարդոց համար: Աստուծած կ'ըսէր Երեմիա-  
յի: «Եթէ կացցի Մովսէս և Սամուէլ առա-  
ջի երեսաց իմոց, ոչ եղիցի անձն իմ ընդ նո-  
ւա: և բայ արձակեն զժողովուրդ զարդ յե-  
րսաց իմոց» (Երեմ. Ժ. 1): Ուրիմն հնար  
էր Մովսէսի և Եղիայի՝ միջնորդել Աստու-  
ծոյ, ժողովուրդին փրկութեան համար: Նա-  
և Զաքարիան կը տեսէր Հրեշտակն որ Աստու-  
ծոյ կ'աղօթէր ժողովուրդին համար, և Կ'ը-  
սէր. «Ճէք ամենակալ, մինչն ցեղը որ ողոր-  
մեսից ի վերայ Երուսաղէմի և քաղաքացն  
Յուդայ, զոր անտես արարիր» (Զաք. Ա  
12): Նոյնը չչո՞ որ պիտի կարենանք եղբա-  
կացնել, ըսելով թէ Խորայէլ կը մարտնչէր  
ժողովուրդին համար Պարսից իշխաննին հետ,  
և թէ Միքայէլ՝ մին երկային զօրաց առա-  
ջնին իշխաններէն, «Ճէն օգնել նմա», ինչպէս  
կը պատմուի Դանիէլի տեսիլքին մէջ (Դան.  
Ժ. 13):

Այս ամէնը կը հաստատէն թէ Հրեշտակ-  
ները և ննջեցեալ արդարները կ'աղօթին ող-  
ջերուն համար ու այդ խոկ հիմն է սրբոց բա-  
րեխօսութեան: Այս միտքով կարելի է մեկ-  
նել նաև Յայտնութեան այն խօսքը, ուր կը  
տեսնուին քահանչորս երշներ, որոնք ի ճափին  
ունին ըրուրզա ոսկի լի խնկով, որ է աղօթք  
սրբոցն (Յայտն. Ե. 8): Ասոնց վրայ աւել-  
ցուցէք տակաւին Աստուծոյ Հրամանը Յորի

բարեկամներուն, դիմելու անոր, «զի Յոր ծառայ իմ արացէ աղօթս վասն ձեր»; վասնի իրենք ալ առաջ խոստ կուտային անոր. «Արդ աղէ կարդա, թէ ոք տացէ՞ քեզ ձայն, կամ թէ զոք ի հրեշտակաց սրբոց տեսցե՞ս» (Յոր ԽԲ 8, Ե 1): Խնչպէս որ կը կանչէին Բաբելոնի մասուկները. ԿՎան Արքահամու սիրելոյ քո և վասն Խաւակաց ծառայի քո և վասն Խարացէի սրբոյ քո (Դան. Գ 35):

**223. ՓԱՍՏ ԱԻԱՆԴՈՒԹԵՆԸ.** Առաջին և Հիմնական փաստը՝ աւանդութենք Հանուած, Խախագոյութեան փաստն է, որպէսիւն ինչ որ այսօր կայ և կը կատարուի բոլոր Հնագոյն, աւանդական և ծիսական եկեղեցիներուն մէջ, կար և կը կատարուէր նախկին դարերուն ևս, և անկարելի է ցոյց տալ այն դարը երբ սովորութիւն չկար և կամ երբ ան ժուծուեցաւ ի, նորոյ: Առոնց վրայ պէտք է աւելցնել նաև ծիսաբաններուն հաւատը, որոնք թէկ գարուց ի գար ճոխացան և աճեցան, բայց անոնց մէջ չականները նախնականներն են, հինաւուրց՝ որ ժինչ առաքելոց գամանակները կը հասնին:

Ստորդ է անշուշտ թէ սրբոց բարեխօսութեան խնդիրը Ե Դարուն է որ սկսաւ յուզուիլ. բայց ասիկա վարդապետութեան ոչ թէ նորութիւնը ցոյց կու տայ, այլ՝ ստուգութիւնը և հնութիւնը: Մարտիրոսներուն միջնորդութեան կամ մարտիրոսութեան համար ապաշխարովաց չնորհուած ներողութիւնները չշանաներ են այս վարդապետութեան ընտութեան, ինչպէս նաև մարտիրոսներուն շիրիմներուն արձանադրութիւնները և անոնց վկայաբանութեանց վերջարանները, որոնց մէջ ակներեւ կը հայցեն վկաներուն միջնորդութիւնը:

**224. ԲԱՐԵԽՈՍՈՒԻԹԵԱՆ ԴԵՄ ԱՌԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ.** Ըստ կարծեաց հակառակողներու, բարեխօսութեան վարդապետութիւնը համապատասխան չէ քրիստոնէական վարդապետութեան հիմնական սկզբանքներուն, որ կ'ուսուցանէ.

ա. ԶՔրիառու միայն ճանչնալ միջնորդ. չՄի միջնորդ Աստուծոյ և մարդկան, մարդկան Յիսուս Քրիստոս» (Ա. Տիմ. Բ 5)։

- բ. Դիմել միայն անոր՝ որուն կը հաւատայ. «Իսկ զիա՞րդ կարդացնեն յոր ու շըն հաւատացնեն» (Հռոմ. Ժ 14), և
- գ. Դիմել միայն անոր որ կարող է, և ընդունուած բարութեանց խոստվանութիւնը իրեն միայն ընծայել. «Խոստվան եղբուք Տեառն և կարդացէք զանուն նորա» (Սաղմ. Ճ 7 1), և
- դ. Ընդունիիր են միայն Քրիստոսի անուամբ եղած խնդրանքները. «Ձորինչ խնդրիցէք ի հօրէ իմմէ յանուն իմ՝ տացէ ձեզ» (Յովհ. Ժ 23), և
- ե. Անէծքի սպառնալիքով արդիլուած է յուսալ մարդոցմէ. «Անիծեալ լիցի մարդ, որ արացէ զյոյս իւր ի մարդ» (Երեմ. Ժ 5):

Բայց այս և այս կարգի խօսքերը պաշտամունքին, աղօթքին և յոյսին վերջին և բացարձակ նպատակին է որ կ'ակնարկէն. կը խօսին միջնորդութեան արդիւնքին և մատուցուած փրկանաց մասին, ու չեն մերժեր բնաւ նոյն նպատակին մօտենալու նպաստն ու աջակցութիւնը:

Սուրբերուն երբեք չնեք ընծայեր բան մը որուն վերջը ի Քրիստոս յշանգի, ու ոչինչ կ'ակնկալենք անոնցմէ՝ իրեւ թէ իրենց միջոցաւ կատարելի. այլ միայն զանոնք կ'ընթրելազոյն ծառայակիցները, սրոնք մենչ աւելի համարձակութիւն ունին մեր Տիրոջ առջին: Այս մեկնութեան նշգութիւնը վերև յառաջ բերուած առարկութեան մէջ է նոյնիսկ. «Ենիծեալ լիցի մարդ», որ արացէ զյոյս իւր ի մարդ, որուն խմաստը լրացնելու համար կը յարէ Երեմիա. «Եւ ապատածքիցէ ի Տեառն սիրանորա» (Երեմ. Ժ 5):

- 225. ՊԱՍՏԱՆՔ ԲԱՐԵԽՈՍՈՒԻԹԵԱՆ.** Բայց որպէսով կարելի ըլլար իրական համարեւ սրբոց բարեխօսութիւնը, պէտք էր որ ա. Միջոցներ ունենայինք փոխանակելու մեր իսրուութները, և մեր միտքերը հաղորդելու անոնց՝ որոնք այլևս աշխարհի վրայ չեն. ինչ որ մեզի կը պակսի բացարձակապէս:
- բ. Պէտք էր որ անոնք որ ոչ ևս են յաշխարհի միջոցներ ունենայինք իժամանակը մեր հայուածքները, մինչ ընդհակառակն, ըստ Ս. Գրոց, «Մեռեալ-

քընոչ են զիտակ և ոչ խմիք» (Ժող. թ 5), որուն համար մարդարէն ի գիտաց ժողովուրդին կ'ըսէ՛ Աստուծոյ. «Արքահամ ոչ գիտաց զմել և Խորտայէ ոչ ծանեաւ զմեղ, այլ գու, Տէր, Հայր միր, փրկես զմեղ» (Եօ. ԿԳ 16):

գ. Պէտք էր գիտնալ թէ սուրբերը, «ըսոնց կը զիմենք, տառապեալ անձնաւորութիւններ են, և թէ արդար և արդարացեալ են արդեօք Աստուծոյ առջն. Մինչդեռ երկրայական է առաջինը, անյայտ է վերջինը: Հարկ էր վերջապէս որ գիտնայինք թէ մեռեալներուն կացութիւնը ունի՞ գործունէութեան վիճակներ, մինչ, բնդ հակառակն, ըստ քրիստոնէական գործութեան, այլևս աշխարհի վրայ չեղողները ի վիճակի չեն գործունէութեան, այլ կատարեալ անդրծութեան մէջ են, որուն համար անոնք իրենց Համար նոյնիսկ չեն կրնար որևէ արդինք մը ճեռութերել, կամ բարի կամ չար գործ մը կատարել: Այլ կրնան ինչպէս որ էին, անկարող փոփոխելու իրենց վախճանական կացութիւնը:

226. ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ. ԱՅԻ ՊԱՑՄԱՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ. Կարելի չէ անդիտանալ թէ այս խնդիրներուն լուծումները կը նպաստեն առջարդուած վարդապետութեան կատարեալ բացատրութեան, բայց ոչ թէ ըստ չութեան և գոյութեան ճշմարտութեան, այլ ըստ եղանակի բացայայտութեան և մեկնարանութեան: ու մենք զիտենք թէ ճշմարտութեան գոյութիւնը անկախ է անոր բացատրութեաննէն: Արդ, թէ Է՞նչ կերպով և ինչպիսի նշաններով կամ միջնորդներով մեզի հընար պիտի ըլլայ մեր խորհուրդները հասցենէլ նշնչեալներուն, կամ թէ անոնք լինչ կերպով պիտի կարող ըլլան իմանա, մեր խորհուրդները, այլ մասին ոչինչ գիտենք: Սակայն Քրիստոս կը հաւաստէ մեզի թէ ըստ քախութիւն եղիցի առաջի հրետակաց Աստուծոյ ի վերայ միոյ մեղաւորի որ ապաշխարից (Ղուկ. թ 11), ինչ որ չէր կրնար

ըլլալ ևթէ հրեշտակները չծանօթանային մարդոց գործերուն: Ու Պատմոսի տեսանողը կը պատմէ թէ «ել ծուխ խնկոցն՝ ազօթք ուրբոցն ի ձեռաց հրեշտակացն՝ առաջի Աստուծոյ» (Յայտն. Ը 4): Արդ, ինչ որ հրեշտակաց, այսինքն աննիւթական և աշխարհի հետ անհարորդ հակներու համար կ'ըսուի, պէտք է ըսուի նաև մարդինչն մերկացածներուն համար, որոնք այլևս հրեշտակներուն պէս են: Ժողովովին խօսքը կը վերաբերի սովորական և կենցաղական զրութեան և երկրի վրայ եղողներուն, որովհետեւ մեռենիները այլ կեանք չունին երկրի վրայ և ոչ ալ մասնակցութիւն՝ մարդկային ընկերութեան հետ: Բոյորսովին տարրեր է հոգեկան հազորդակցութիւնը որուն մասին կը խօսինք: Իսկ ինչ որ Արքահամաւու և Յակոբայ մասին կը գըրէ մարդարէն, բաղդատական է սովորական երրոյաբանութեան համաձայն, կամ թէ պարզապէս կը թուի ենթադրել թէ Արքահամ և Յակոբ առաջ կը պաշտպանէին, ինչ որ հիմա այլևս չեն ըներ: Բայց թէ ննջեցեալները ինչպէս գիտակ կ'ըլլան մեր Հայուածներուն, սովորութիւն չըսել թէ աստուածային մասնաւոր անօրինութեամբ մըն է որ կը կատարուի ատիկա: բայց չենք կրնար ոչինչ ճշգել այդ մասին, և Ս. Գիրըը և եկեղեցական աւտոնդութիւնը կատարուածին կերպին մասին է միայն որ մեկնութիւններ կու տան մեղի:

227. ԶԱՆԱԶԱՆ ԽՆԴԻՐՆԵՑԻ. Գալով սուրբ կոչուածներու պատմական գոյութեան և անոնց արդանաց ու արժանեաց ստուգութեան, այդ ամէնք ոչ մէկ կերպով կապ ունի վարդապետութեան հետ: Այնպէս որ եթէ այդ տեսակտով սխալմունքներ եղած լինին անդամ, և եթէ յիշատակուին անձինք որոնք բնաւ գոյութիւն չեն ունեցած, կամ եթէ իրենք սուրբ հոչակուած լինին անձեր որոնք այլպէս կոչուելու արժանի չեն իրապէս և ոչ ալ ընտրեալներուն հետ գասուելիք, տիալանքը պատմական եղած կ'ըլլայ և ոչ թէ զաւանական: Ու վարդապետութիւնը կը մնայ անյոզդող:

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՈՒ ՕՐՄԱՆԵԱՆ